

փառաւորներէն մէկն էր. հիմա գրեթէ աւերակ է. նոյնպէս մեծ շուկան կամվաճառանոցը, որ ան ալ՝ ահաբասին շինածն է՝ վրան գոց, 2000 ոտք երկայութիւն ունի. ինչուան հիմա կեցած է, բայց ոչ առջի վաճառականութիւնը և ոչ հարստութիւնը ունի:

Չարդաղ ըսուած թագաւորական ձեմելիքն ալ, որ Ա' յտանէն ինչուան քաղաքին արևելեան կողմը եղած լեռները կը հասնի, ու 3000 ոտք երկայնութիւն ու 70 ոտք լայնութիւն ունի, հիմա գրեթէ երեսէ ձգուած է: Ա' եծագործ շէնքեր են երկու հատ կամուրջները որ Օ էնտէրուտ ըսուած գետին վրայ ձգուած են: Ա' ն երկու կամուրջն ալ շինողները մէյմէկ հայազգի պարոններ եղած են՝ ահաբասի ատենէն: Ա' ըսեն թէ ասոնց՝ մէկը՝ աֆրազ անունով, (որ կ'երենայ թէ մեր ուրիշ անգամ յիշած՝ աֆրազն է), ահաբաս սէն յորդորանք մը լսելով որ գետին վրայ կամուրջ մը շինէ, հարցուցեր է թէ ոսկիէ կ'ուզես շինեմ՝ թէ արծը թէ, թէ քարէ. վասն զի այնչափ հարուստ էր որ կրնար կ'ըսեն պարկ պարկ ոսկիներէ կամուրջ մը ձեւացը նել ան լայն գետին վրայ:

Հոս դրուած պատկերին մէջ կ'երենայ Ա' յտանին մէկ կտորը. նայողին ձախ կողմը երեցած գմբէթը Լուդու-լահ ըսուած մզկիթինն է, աջ կողմինը թագաւորական մզկիթն է: Դէպ ՚ի հիւսիս եղած մեծ դուռը՝ թագաւորական շուկան կը հանէ. անոր դիմացն է Ա' յաժառու ըսուած դուռը:

1 Հատոր Ա, երես 14:

Տեղեկութիւն Խրիմու Հայոց վրայ, Բ':

Խրիմուոց էերպարանոց. — Ա' եր ազգը գրեթէ ամէն տեղ ալ իր բնական կերպարանքն ու խառնուածքը պահած է ընդհանրապէս. ուստի ինչպէս որ Լեհաստանի Հայերը մէկէն կը ճանցցուին իրենց կերպարանքէն, Խրիմուցիք ալ խիստ դիւրաւ կ'որոշուին Ուուսէն ու Ծխաթարէն, և նաև Հոռոմներէն՝ որ կարծես թէ մէկաներէն աւելի նման են Հայոց: Խրիմուցիք ընդհանրապէս միջահասակ են ու ոսկորոտ. երեսներուն գոյնը թուխ ու կարմիր, քթերնին չափաւոր, բիբերնին սե, մազերնին ալ սե ու քիչ մը գուուզ, նայուածքնին հանդարտ, քալուածքնին՝ խօսակցութիւննին ծանր ու վայելուչ: Ա' իայն թէ կլիմային ազգեցութիւնը կ'երենայ թէ քիչ մը փոփոխութիւն ըրած է, ու հետզետէ կ'ընէ իրենց վրայ. վասն զի կը տեսնենք որ թէպէտ մեծերուն մազերը սեփ սե են, բայց շատ տղոց մազերը պզտիկուց գեղնագոյն կ'ըլլան, ու ետքը կամաց կամաց կը սենան. որ աս փոփոխութիւնը աւելի հիւսիսային ազգերուն յատուկ է:

Բնաւորութիւն. — Բնդհանրապէս արիւնային է Խրիմուցւոց խառնուածքը, և գեղին մազձով բարեխառնած. անոր համար այնչափ սաստիկ կրակոտ չէն՝ ինչպէս ուրիշ արիւնային ազգերը: Դայց կ'երենայ թէ Խրիմուցւոց հարիւրաւոր տարիներով Ծխաթարին բռնաւորութեսնը տակը մընալը՝ բռնական կերպով մը արգիլեր ու չափաւորեր է իրենց բնական եռանդը. որով հիմակ ալ՝ թէպէտ Ուուսաց աղատական կառավարութեանը տակն են, բայց միշտ չափաւոր ու զգուշաւոր են: Ա' զգուշաւորութիւննին երբեմն զիրենք ան աստիճան վախկոտ ալ կ'ընէ, որ տէրութենէն այլ և այլ ժամանակ իրենց

առած ազատութիւններն ու արտօնութիւններն ալ ինչպէս որ պէտք է չեն բանեցըներ, և զբանեցընելով կը կորոշընցընեն ալ. և որովհետեւ ինչուան հիմա քիչ մարդ կար մէջերնին որ Ոյուսաց օրէնքներուն աղէկ տեղեկութիւն ունենար, անով թէպէտ և իրաւունքը իրենց կողմն ալ ըլլար՝ իրենք վախկոտ կը մնային :

Իրաւ է որ շատ անգամ խրիմեցի հայերը ազգային բնական կտրՃութիւննին և ուժերնին ցցուցած են և կը ցուցընեն՝ քաջութեամբ կրուելով աւազակներու հետ, կամ առանձին փորձերով. և այսպիսի կտրՃութեան պատմութիւններ շատ կը պատմուին մէջերնին : Ի՞այց որովհետեւ խրիմեցի հայը կարծես թէ ինքզինքը դեռ հին ատենի Պարսից կամ Ի՞աթարաց ձեռքին տակը կ'երեւակայէ, անոր համար խոհեմ զգուշաւորութեամբ իր չափէն դուրս չելլեր, ու իրաւունք ալ ունենայ նէ՝ Ոյուսին կամ Ի՞աթարին հետ չնետուիր :

Ա աճառականութիւն . — Ի՞անկ ըլլալով, Խրիմեցիք բոլոր իրենց խելքը վաճառականութեան կուտան՝ մէծ հաւատարմութեամբ, խոհեմութք, և աչքաբացութք : Խրիմու հայոց հաւատարմութիւր շատ հռչակուած է Ոյուսաստանի մէծամեծ տօնավաճառներուն մէջ, որոնց գլխաւորները կ'ըլլան՝ Ամէնի՝ Առվկորոտ, Խամբով, Պերտիչեւ, Ոյումնաև Վուեննոյ քաղաքները, և Խրիմեցիք ամէն տարի աս տօնավաճառները կ'երթան ու մէծ վաստակ կ'ընեն : Խրիմու Ի՞աթարներուն, Առղայ Ծաթարներուն ու փոքր Ոյուսիայի միամիտ բնակիչներուն թանձր տգիտութիւն ու բանչանչնալը՝ ատենով պատճառ եղած էր Խրիմեցւոց քիչ մը իրենց հաւատարմութենէն պակսելու, ու զանոնք առուտուրի մէջ խարխըրելու . բայց հիմա քանի կ'երթայ՝ ան ազգերուն աչքը բացուելու վրայ է . որովհետեւ զըն ալ ազատ կը մնան ան փորձուէն :

Ի՞ագայն հոգի . — Հոս կարդացող-

ներուն բնական հետաքրքրութիւնը կը շարժի թէ արդեօք Խրիմու հայերը իրենց վրայ ինչ աչքով կը նային . իրենց ազգային կատարելութիւններուն վրայ ինչ համարմունք ունին, կամ թէ պակասութիւններուն վրայ ինչ կարծիք ունին : — Ի՞սդիւրին հարցմունքիս պատասխանը քիչ մը դժուար է, մանաւանդ անոր համար՝ որ վտանգ կայ մասնաւորէն ընդհանուր հետեանք հանելու . բայց մենք մեր կարծիքը համառօտ կերպով մը բացատրենք : Խրիմեցի հայերն ալ ուրիշ շատ տեղերու հայերուն պէս տգիտութեան վնասներուն տակն ընկած ըլլալով, գրեթէ յուսահատածի պէս են ազգային պայծառութենէ և ուսումնական ու քաղաքավարական յառաջադիմութենէ . գիտեն ու կը տեսնեն՝ թէ Ոյուսաց լուսաւորեալ կառավարութիւնը ոչ միայն կը գովէ, հապա նաև կը քաջալերէ զանոնք որ ազգային դպրոցներ կը բանան, ազգային պայծառութեան փոյթ կ'ընեն, ազգային գրականութիւնը ծաղկեցընելով՝ տէրութեան զարդարանքը կ'աւելցընեն . և սակայն կարծես թէ ումանք մտքերնին դրած են՝ որ իրենց բարքը և լեզուն և սովորութիւնները ձգելով ու Ոյուսաց հետ խառնուելով՝ տէրութեան հաճոյ բան մը պիտի ընեն, կամ թէ իրենց առանձնական պարծանք մը պիտի աւելցընեն . չեն մտածեր այսպիսիները՝ թէ վաթառուն միլիոն Ոյուսի մէջ իրենք այնպէս կ'ընկըլմին՝ ինչպէս անձրեսի կաթիլ մը ահագին ծովու մէջ . որ ընդ հակառակն եթէ իրենց ազգութիւնը ըստ կարի պահեն ու պայծառացընեն՝ իրենք նախ պայծառ կը փայլին ու ամենէն գովեստ կը լսեն : Տէրութիւնը անոնցմէ պարտուապատշաճ հաւատարմութիւնն ու երախտագիտութիւնը տեսնելէն ետև (ինչպէս որ միշտ տեսեր՝ գովեր ու վարձատրեր է), հարկաւ կ'ուրախանայ անոնց ազգասիրական եռանդեանը վրայ . վասն զի մաս-

նաւորաց լաւութիւնը հասարակաց լաւութեանը ծաղկելուն մէկ հատիկ պատճառ է : Ուրեմն շատ մեղադրութեան արժանի բան է ոմանց ըրածն որ իրենց ազգային պարծանքներն ու կատարելութիւնները չդիտնալով կամ մոռնալով, հայութիւննին ուրանաւու պէս՝ կը փոխեն իրենց լեզուն, կը փոփոխեն իրենց սովորութիւնները, և կը ջանան ամէն բանի մէջ օտարաց նմանիլ : Ամենուն յայտնի է թէ ազգ մը որ առանձին օրէնք և տէրութիւն չունի, իր ազգութիւնը մէյմը իր լեզուովը կը պահէ, մէյմըն ալ իր ազգային եկեղեցական ու քաղաքական սովորութիւններովը : Արդ մեր Խրիմու ազգայիններուն համար Ուռւսաց տէրութիւնն ու խելացի օրէնքները գրեթէ սեպհական եղեր են . ուստի ազգութիւննին անոնցմով չփոխուիր . բայց երբոր իրենց լեզուն՝ ու ազգային սովորութիւնները փոխուին, ազգութիւննին ալ չմնար : Աեզուին Ճաշակը տալով իմացուցինք ընթերցողաց՝ թէ որչափ փոխուած է իրեն յստակութենէն . հետ զհետէ աւելի փոխուիլն ալ յայտնի տեսնելով, մէկ կողմանէ կրնայինք կասկածիլ թէ կամաց կամաց սկսին բոլորովին ուսւսերէն խօսիլ ու գրել, ինչպէս երկու իրեք հարիւր տարի առաջ նոյն Խրիմեցիք ու Ահաստանցիք գրեթէ բոլորովին թաթարերէն կը խօսին ու կը գրեն եղեր : Բայց ուրիշ կողմանէ քանի որ կը տեսնենք Խրիմու ազգային դպրոցներուն յառաջանալը, և թէ որչափ մարդիկ կան՝ մանաւանդ Խարասու քաղաքին ժողովը դեանը մէջ, որ մեր գրաբառ լեզուն համարձակ կը հասկընան, ու աշխարհաբառ յստակ կը խօսին, առջի կասկածնիս կը փարատի . և անոր ներհակ կը յուսանք որ անոնց ազգասիրութիւնն ու րիշներուն ալ նախանձելի օրինակ ըլլայ :

Առաջընթետներ.—Խրիմեցւոց տնաւկան և քաղաքական սովորութիւննե-

րը շատ աւելի հետաքրքրական կ'ըլլային ազգասիրաց՝ թէ որ շատը խառնուած չըլլային խաթարաց և Ուռւսաց սովորութիւններուն հետ . և որովհետեւ մեզի ալ դժուար է ընտրելն ու ազգայինը օտարէն զատելը, հարկ կը համարինք հոս համառօտ կերպով մը յիշել ան սովորութիւնները միայն՝ որ մեզի աւելի արեւելեան կամ հայկական կ'երեւնան :

Հին Խրիմեցւոց տան ներսի կազմութիւնն ու կարասիքը արեւելեան ոձով են . այսինքն տանը մէկ կողմը խորշ շինուած է, որ նուսանգարակ կ'ըսուի, և մէջը կը դրուին մանր ու խոշոր սնտուկներ՝ սատափով զարդարուած, անոնց քովման ալ անկողինները՝ վրայէ վրայ գիզած ու ծածկուած, որ ծալչ կ'ըսուի : Ուռւսանտարային դիմացը, կամ թէ երկու պատին վրայ ալ տախտակ կայ որ դարակ կ'ըսեն, և անոնց վրայ կը շարեն արծըթէ ու ապակէ ամանները : Տանը մէկ անկիւնը բարակ չուան մը կապած է, և վըրան երեսսրբիչներ կախուած կ'ըլլան՝ շատին շուրջքը ոսկի թելերով գունաւոր ծաղկըններ բանած : Տանը յատակը կապերտ ու թաղիք կը փռեն, ու բազմոցի վրայ կը նստին ուրիշ արեւելցոց պէս : Բայց ասկերպերը հիմա շատը փոխած են, ու բոլորովին եւրուստներէն ոմանք ալ իրենց տանը մէջ երկու կերպն ալ կը բանեցընեն :

Սովորական կերակուրնին պարզ է, և տեսակը քիչ . ու բուն մեծ կերակուրը իրիկուանն է : Խյմորեղէն կերակուր շատ կը բանեցընեն . բայց կաթնեղէնն ու մսեղէնն ալ պակաս չէ : Օ ատկի և ծննդեան օրերը տանը մէջ սեղան մը կը զարդարեն անուշեղէններով աւ տեսակ տեսակ խմորեղէններով, ու տօնը շնորհաւորելու համար եկողներուն հարկիք կ'ընեն . նոյնպիսի սեղան կը պատրաստեն հարուստները նաև իրենց անուանը տօնին օրը :

Խրենց զբօսանքները, բաղնիք եր-

Թալը և իրարու տուն երթալ գալը
բոլոր արևելեան ոձով է : Տղաք մեծ
պատկառանքով կը կենան մեծերուն
առջելը . իսկ կանայք օտար մարդ-
կանց չեն երենար : Խրիմեցիք ասկէ
յիսուն տարի առաջ յատուկ հա-
գուստ ունէին՝ որ քիչ մը Պարսկա-
հայոց և Արաց հագուստին նման էր .
բայց հիմա շատը եւրոպացւոց պէս
կը հագնին :

Կատ մամնաւոր մանր սովորու-
թիւններ ալ ունին Խրիմու Հայերը ,
մանաւանդ հարսնիքի արարողութիւ-
ներուն մէջ , որ հոս տեղն՝ ի տեղը դնե-
լու ըլլայինք նէ՝ շատ երկայն կ'ըլլար :
Ո՞ւնք կը յուսանք որ այսչափս ալ
բաւական յորդոր կ'ըլլայ ազգասի-
րաց , որ ուրիշ տեղերու ազգայնոց
վրայ իրենք ալ տեղեկութիւններ հա-
կաքեն , ու պատշաճ եղանակաւ հրա-
տարակեն :

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

Տեսակ տեսակ բանաստեղծու-
թեանց մէջ հոգութիւննեւն կամ հո-
գուաբանութիւն ըսուածը շատին ախոր-
ժիլ ու զուարծալի կուգայ : Եւ յի-
րաւի . հովուական խաղաղ ու անմեղ
կեանքը երբոր ինչպէս պէտք է կեն-
դանին կարագրութեամբ պատմուի ,
շատ գեղեցիկ նիւթ կ'ըլլայ զբօ-
սանքի և մտաւոր զուարծութեան :
Յաւալի է մեզի որ մերնախնեաց ոս-
կեղէն գրիչները չեն թողուցած մեզի
Յունաց թէոկրիտոսին՝ ու լատի-
նացւոց Արգիլիոսին հովուերգու-
թիւններուն նմնն գրուածներ . մա-
նաւանդ որ մեր ազգին բնական խա-
ղաղասէր ու հանդարտ բնաւորու-
թեանը շատ յարմար կ'երենայ աս
տեսակ բանաստեղծութիւնը : Ո՞ւր
ազգային գրականութիւնը աս պըզ-
տիկ պակասութիւնը կրնայ յոր-
դոր մը ըլլալ ուսումնասիրաց , որ ըն-
տիր մատենագրաց հետեւութեամբ՝

ջանան այսպիսի բանաստեղծութեց
ալ ձեռք զարնել : Ո՞ւ այժմ քա-
նի որ ձեռքերնիս պատրաստ եղած
բանաստեղծութիւնները չենք հրա-
տարակած (որ յուսանք թէ քիչ
ատենէն կը հրատարակենք) , հոս
օրինակի համար պզտիկ հովուեր-
գութիւն մը դնենք՝ նոյն հաւաքման
մէջէն հանելով :

ՀՈՎՈՒԱԿԱՆ ԳԵՂՕՆՔ .

ՀՈՎՈՒ ԵՏ ՀՈՎՈՒՈՒՇԻ .

Հովուական :

Թո՞ւ զերամակդ , հովեւ բարի ,
Ի գալարւոջ այդր ՚ի վայրի .
Եւ ընդքըւաւ եկ ընդ վեմիս
Հանգիր վայրիկ մի աստ առ իս :
Զի ձմեռն էանց , անձրեք անցին .
Ծաղկեք յարօտըս մեր փըթթին .
Չայն ՚ի յոսաոց շուրջանակի
Հընչէ ՚ի յունկն իմ տատրակի .
Անուշահոտ ծաղին այդիք ,
Գեղեցկագոյն ամս է այժմիկ .
Ե՛կ , զի ոչ ինչ է ինձ հաճոյ ,
Եղբօրորդեակ իմ առանցքոյ :

Հովու .

Ինձ , քոյր իմ հարսն , յոյժ տըխրական
Չընազագեղդ է տեսարան ,
Չե զկորուսեալն իմ ոչխարակ
Ի մերս այսրէն ածեալ ՚ի բակ .
Բուծի ՚ի կաթն ըզնա առատ ,
Եւ ՚ի տոենէ այն ինչ անջատ
Արածէի զնա ընդ օդիս
Պարարտարօտ ՚ի գալարիս ,
Եւ առ վըճիս վըտակս ՚ի յումբ
Ածէի զնա խաչանցս ընդ խումբ :
Եւ ընդ արօտն յորժամ գիշեր ,
Ըզըրաագին ըստուերսն ածէր ,
Առ ՚ի գայլոց զերծ ՚ի փարախ
Ըզնա ՚ի ներքս առնուի նախ :
Ո՞արդ յարօտն ածցէ ըզքեղ .
Ո՞քազզր ՚ի վտակ ոչխարդ իմ հեղ :
Արդ անտերօւնչ լեառն ըզեռնայն
Յածեալ շըլիս թափառական ,
Ըզհետ հովուիդ բառաջելով ,
Մայրից լերանց արկեալ գորով :

Հովուական :

Մի ընդ կորուստ անկցի միոյդ
Սիրաք , հովեւըդ բարեգութ .
Ի ծաղկաւէտ աստ ՚ի յարօտ
Գեղբազմերամ թափառի հօտ ,
Եւ երկուորեակ գառինք ՚ի ծուծ
Սպառեն ըզոյր ըստինս այծուց :